



ՃԱՐԱՎՈՐ ՏՐՈՅ

Ազգային, Քաղաքական Համարական եւ Զուարճալիք

Ժող Տարի, Թիւ 52

ՇԱՐԱՐ

4 Ցուլիս, 1898

Պատմաներ . — Ծաղիկի բաժանորդագիրն է Տառեկան՝ Պոլ-
սոյ համար 40, Գաւառներու համար 50 դամ. : Վեցամասայ Պոլ-
սոյ համար 25, Գաւառաց համար 30 դամ. : Համբ 30 փառաց :
Բաժանորդագրութիւնը թիւի վրայ է, տառեկան բաժանորդները պի-
տի ուսանան 52 եւ վեցամասայները 26 թիւ Ծաղիկի :

Համեօգուս նիսքերու վերաբերեալ յօդուածներ եւ բդրակցու-
թիւններ շնորհակալութեամբ կ'ընդունուի :

ՀԱՍՑԵ . — Ծաղիկի վերաբերեալ ամեն ինչ պէտք է ուղղել Պաղ-
ատական Գրաստանը, և Պոլսու, Սուլքան Համան, թիւ 14 :

ԾԱՂԻԿԻ ՆՈՐ ՏԱՐԻՆ

ՆՈՐ ԵՐՋԱՆ — Բ. ՏԱՐԻ

Ասկէ հինգ ամիս առաջ, յունական նոր տարիին
սկիզբը, չափուած ձեւուած խել մը շնորհակալու-
թիւններու տեղատարափներ եկան ծեծել նաև. Ծա-
ղիկի թերթիկները : — Թո՞ղ անանկ ըլլայ, բառ այս
առեն Ծաղիկի ուսերը թոթուելով : « Ծաղիկ նոր Տա-
րիին չի հաւատար » պատասխանեցին յունուենները :
— Թող անանկ ըլլայ իրինեց Ծաղիկ իր զործին նա-
յելով : Հիմայ խօսելու կարզը Ծաղիկին է, խօսք
կուտան անշուշտ մեր շատախօս դրացիները :

Գերապատիւ, գերաշնորհ, արժանաշնորհ, բա-
րեշնորհ Հարք Պատուականը, ազնուաշուք, մեծա-
պատիւ, Պարմն Հանդիսականը եւ Ազնուափայլ, հա-
մեսաւափայլ եւ պարոնուհի Տիկնա՛յը եւ Օրիորդը
փափիկատունը :

Չափագէտները պաղ զաւակ, պաղ զաւակ նող
իրարու զրուխ պատուեն. եղունգներնիդ իրարու քր-
սեցէք, Արե՞ւը երկրին շուրջը, թէ երկի՞րը արեւուն
շուրջը կը զատնայ, ինսլիք չէ. խնդիրը աս է որ ա-
մէն մարդ իր բաղդին շուրջը կը զառնայ : 365 օր-
ուան 6 ժամու, եւ կամ 5 ժամու եւ առ չափ վայր-
կեանի ու երկվայրկեանի ժամանակամիջոցի մը
շրջանը տօնելու համար, Ցուլիս Կեսար Ցունվար

1 ը կը նախընտրէ, Դրիգորիոս Ս. Պապը Դեկտ. 20ը՝
մեր Տօմարը Քաղոցի 24 ը՝ Յայս Աւուրքը Արեգի
6 ը՝ եւ ուրիշներ Մարտ 9 ը կամ 21 ը : Անոնց հա-
մար այդ օրերը նոր տարի են : Ծաղիկ հաշուական
նոր զրութիւն մը հնարած է զոր Պատկ. Ժողովիդ
բարձր հաւանութեանը կ'ենթարկէ, այսինքն թէ՝ ա-
մէն մարդու հաւատար իր ծննդ օրն է նոր տարին
հետեւաբար եւ ոհզօն սոսիալի օրէնքով, Ծաղիկի
համար նոր Տարին է 1898 Ցուլիս 4, իր ծննդեան
տարեկարձը եւ ծաղիկներու վարդաշտին նա-
խատօնաւկը :

Ծնորհաւորութիւնները (ոչ սնամէց) սիրով կ'ըն-
դունի եւ այս առթիւ խղճի պարտք մը կ'զգայ հետեւ-
եալ մեղայազրով ի լուր աշխարհի պարզել իր ան-
կեղծ խոստավանութիւնը :

« Ես Ծաղիկս, Ն ուաստ ծառայ ծառայիցն Աս-
տուծոյ, բարձակից արեգական եւ աստուածոց, յայտ
առնեմ ամենեցուն որ բնակեալ էք ի խորշս մայրա-
քաղաքին եւ ի ամբուս զաւառաց, ձրի ընթերցող Մո-
վարացիք եւ Հրեայք շահազործողը որք տասն փա-
րացի յարդարէք զիաշին լնդ ցրուիչին եւ զԾաղի-
կըն զրպանէք. « Ծաղիկդ տուր իիչ մի կարդամ տէ
կրուտամ » ասոյ մաքսուորք, եւ ի տանէ ի տուն,
դոնէ ի զուս զայն շրջեցնող փարփակչիք, վարձա-
կուլք եւ վարձո՛ղք եւ զուք ամեներին լունշերներ,
որ անկուտիհնէ զԾաղիկն լնմթերցեալ էք եւ լնմեռ-
նուք առանց զբաժնեցինն — դանկ մի վճարելոյ :

« Լուարուք, մեզուցեալ եմ, մեզա՛յ Աստուծոյ,

զի բարկացուցի զձեզ այլ ոչ լիովին, կձեցի զձեզ,
այլ ոչ որպէս արժան էք, յանդիմանեցի զձեզ այլ
չափով խիք, մեղա՛յ, մեղա՛յ, ապահով լերուք զի
յառաջիկայ տարեշրջանիս տեսանելոց էք զգործս իմ
բարիս լրիւ իւրով. — առևելի թնդ ընայ,»

«Եւ դառնամք ի լոյս Աստուածզիտութեան :»

Իսկ դուք Ազնիւ բաժանորդք եւ հարազատ ըն-
թերցո՞ղք Ծաղկիկի.

Ծաղիկ իր նոր շրջանը բոլորելուն առթիւ ձեզ
արտայայտած անվեպը շնորհաւորութեանց համար իր
խորին շնորհակարութիւնները յայտնելով, ուրախու-
թեամբ կը յայտաբարէ ձեզ թէ, Ծաղիկը միշտ եւ
հանապազ կանոնաւոր ուղղութեան մը մէջ պահելու
համար առէն միշտցներ ձեռք առնուած են։ ՆՈՐ
ԽՄԲԸԳԲՈՒԹԻՒՆ եւ նոր կարգադրութիւններ։

Ծաղկիկին սկզբունքն է ըստ առաջնոյն եւ պիտի ըլլայ միշտ ՈՒՂՂՈՒԹԻՒՆ, ՊԱՐՏԱՃԱՆԱՉՈՒԹԻՒՆ եւ ՅԱԲՐԱՑԵԿՈՒԹԻՒՆ.

Օգտակարը զուարձաշիմին հետ միացնել եւ
երգիծաբանութեան սուբը խայթոցովլը հարուածել ա-
մէն ինչ որ ստութիւն, ձեւակերպութիւն եւ խար-
դափութիւն կը հոսի : Ծաղկկ դիմակ չունի եւ դիմա-
կաւորները չի սիրեր, բնական է որ անտոք ալ զինքը
չեն սիրած եւ չպատի սիրեն :

Ծաղիկի համար զինքը սիրողները բաւական են
եւ անոնք բազմաթիւ են, որոց քաջալերութիւննե-
րովը գորացած այսօր իր նոր տարիին առաջին օրը,
իր առաջին քայլերը կ'առնէ ճակատը բաց, ու բախ-
ել ժապուն։

**Աստուած բարի ճամբայ տայ, այնպէս չէ՞ ազնիւ
ընթերզողներ :**

մէկէն ի մէկ երեւան ելաւ , կեռասին ետեւէն բալը ելաւ , այսիրն ըստս շուարած մնացին , զլխարկին ստակը մի՞ ճարեն թժիչկի վիզիթա մի՞ վճարեն . զիւզը տուն վարձե՞ն թէ զեղագործին առնելիքը տան : Բայց եկու տես որ մինակ զլխարկին փոխարժէքովը բոլոր այս հաշիւները փակուեցան եւ ոչ մէկուն հարկ մնաց , բայց զլխարկին ետեւէն կաշիէ ճերմակ սկարդինը կայ , քանի որ զեղինը դեռ նոր էր , սակայն մօտան անցեր էր , սկարբինէն ետքը գիւղին մարմրուքներն ակսան եւ անոնց յաջորդեցին պատյտին ծանր անակնկաները , երբ միաքդ կը զնես կնիկդ , զաւակներդ առնես 5-6 դրուշով սանկ քէֆիկ մ'ընել , ահա քանի մը հսդի կուզան , կնիկդ էր հրաւիրէ , հրաւէր ընդունածնուն պէս զլխուդ վրայ կը նստին եւ քրեղի քանի մը մէճիտիյէն կը հանեն . Եւ գետ այս հնհնուքին վրայ եղած ատեն , ահա՞ տղոց զլխու ցաւն սկսաւ ու քար գալթակութեան մ'այ այդ եղաւ :

— Ասօր սա ազտքը շուկայ տա՛ր

— Զեմ տանիքը, զործ պիտի տեսնանք չէ նէ անոնք
մասիկ պիտի ընենք։

— թող աս օր ալ տունը կինան
Զի՞ն առ առ առ առ առ

— Զեմ ուղեր, ալ խելք չեն ձգեր կոր վրաս և
ՏՎԵՐ ԵՎ ԱՐՄԵՆԻԱ ԽՈՎՃԵՐ

Տես թէ կորուը ուրիշց կ'ելնէ
Ա

Սյա տղաքը պարտկողու հոգիս նու մէշտող սոր
Ուսումն. Խորհուրդը, Թաղականները, Հոգաբարձուները,
Տեսուչները, Տնօրէնները եւն. ամէնքն ալ ուսումնա-
կան եւ վարժապետական խնդիրներով զարդի կը սկսին,
զանոնք վեր ի վայր կը յուզեն, զեղեցիկ գաղաբարներ
կ'արտայայտեն, օրինակելի վիճաբանութիւններ կ'ընեն,
տիպար ծրագիրներ կը յօրինեն, մեր բնրնին ջուրերը կը
վազցնեն եւ անկէց ալ արդիւնք մը չանելով մէջտեղ,
մեղք ջուրին կ'ընեն: տղոցը ձայնը քանի կը լսեմ, վա-
խով մը կը համակուրմ թէ՞ արդեօք այս տարի ալ ար-
ձակուրդի եղանակն անցեալ տարիիներուն յար եւ նմանը
պիտի ըլլայ: Որովհետեւ այդչափ պօտլ, կանչելէ,
զրել, աւրելէ վերջը երբ արձակուրդի պայմանաժամկը
լրանայ բոլոր մեր կրթական գործն իր նախկին վիճակին
կը վերադառնայ, ձայն բարբառոյ անսպատի ընելով:
կ'երեւայ որ այդ անձինք արձակուրդի պարապոյ ժամե-
րուն համար զբաղում կը փնտաեն եւ քիչ մ'ատեն անով
ժամանակ կ'անցնեն: Բայց մաղթենք որ մեր վախը պա-
րապն ելլայ եւ այս տարի մեր կրթական վարիչք լաւ
գործեր տեսնեն ո՛չ սակայն թուղթի վրայ: Նախ սա
ուսուցչական վկայականներու գործը կարգադրեն կամ
գոյնը որոշեն եւ մեր չու արած Տնօրէններուն չնորհքով ու-
սուցիչներ ցոյց տան: Կրթական տեսուչներուն գործն
ի՞նչ եղաւ, ձայներնին, ձռւներնին չկայ, ան մօտան ալ
անցաւ: Վերջապէս մաղթենք որ այս տարի արդիւնա-
ւոր արձակուրդ մ'ունինանք, քանի որ անպատճառ
արձակուրդի տան զբաղում պէտք է, գոնիք արդիւնա-
ւոր զբաղում մ'ըլլայ:

ՎԱՐԺԱՊԵՏԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ

Գարունն անցաւ , ամառն եկաւ , ձմեռուկին հոտերը գալ սկսան , և խաղողին ելնելուն մտա մը մնաց , հարուստները Կզզի կամ Պէօյիքաչէրէ քաշուեցան , ձեռքը բերսնը համառողը միւս գիւղերը դացին , եսնավիները Պօյածը գիւղէն ամսդին չանցան , եսնափ կարծեցեալներն ալ իրենց աեղերէն չերերալու համար մէկ մէկ պատճառ գտան , հայլին խսիր մը փուցին նստան , իսկ բան մը չեղողներն ալ այսինքն առօրեայ բաղզին բերմանց կապուազներն ալ «Մենք ի՞նչ ընենք » ըսկելով շուարած մը նացին և դիտցած եղիք որ այս վերջին գտասկարգն հիմա ամենէն չատն է . Տիկնանց ջղային գրգռութիւնը

ՆՈՐԵԼՈՒԿ ՀԵՔԵԱԹ

Արիսողոմ աղան — Աստուած ողորմի հոգուն — , կը ճանչնայի՞ք, չեմ զիտեր, փէք պապա, բարի մարդ էր, սակայն մէկ յանցանք մը ունէր որ ստակ չունէր եւ մինչեւ վերջն ալ չունեցաւ, թէպէտ հարուստ զաւակաց տէր եղաւ :

Օր մը՝ Արիսողոմ աղան տեսնելով որ իր զրպանները երկարատեւ երաշտութենէ կը տառապին եւ հունձք չտալ կը խոստանան, ելաւ իր մէկ բարեկամին Մարկոս ազային գնաց, այդ անտանելի վիճակին գարման մը խնդրելու համար եւ որովհետեւ ինքն ալ խաժըլը մարդ էր, Մարկոս աղան ալ հանեց իրեն 50 ոսկի փոխ տուաւ մուրհակի մը փոխարէն :

Սակայն Մարկոս ազային դժբաղութենէն Արիսողոմ աղան ալ ճիշդ մուրհակին վճարուելու օրը՝ փոխանակ Մարկոս ազային ստակ տալու, հոգին տուաւ Աստուծոյ :

Մարկոս աղան ալ այդ օրը փոխանակ դրամ գանձելու, պարտասորեցաւ զրպանէն ալ 5 զուրուշ կառքի ստակ տալ եւ յուղարկաւորութեան երթալով, հոն՝ հէօնակիւր, հէօնակիւր լալ : Վերջապէս յուղարկաւորք, ընդ որս եւ Մարկոս աղան, ննջեցեալին թալման ներկայ զըսնուեցան, իրենց ցաւակցութիւնն յացնեցին անոր որդւոց եւ քչիկ մըն ալ Շիշիի օդը վայելելէ յետոյ մեկնեցան :

* * *

Քանի մը օր անցաւ, Մարկոս աղան նոր լաթերը հագաւ, փէսը խալիպի եւ կօշիկները ներկել տուաւ, ելաւ Արիսողոմ աղային մեծ տղուն, Միծապատիւ Գէորգ էֆէնատիին գնաց :

Քիչ մը մխիթարեց, քիչ մը լացաւ, քիչ մըն ալ ցաւ յայնեց, եւ ապա մեր կարապեաը լանք ըսելով, հոչակաւոր մուրհակը զրպանէն հանեց :

Գէորգ էֆէնատիին է, ի տես այս մուրհակին, գունաթափ եղաւ :

— Ի՞նչ է ան, Մարկոս աղա, ըսաւ քիչ մը վերջն ինքնինքը յողուելով :

— Ողորմած հոգին մուրհակին է, անցած երկուշարթի պիտի վճարէր, Աստուած չկամեցաւ, կամք Տեառն օրհնեալ եղիցի :

— Աս հօրս զի՞ն է քի, Մարկոս աղա, հարցուց Գէորգ էֆէնատի մուրհակը քննելով:

— Հրամանք է, ինք զրեց :

— Քու աչքիդ առջին գրե՞ց, չըլլայ որ ուրիշը առած բերած ըլլայ ստակ շորթելու համար :

— Զէ ճանըմ, ինչի՞ր կ'ըսէք, էֆէնատի, ինքը եկաւ անցածները ասոր քիչ մը ստակի պէտք ունիմ տայիր, ըսաւ, աս թուղթը զրեց, ես ալ մտամացի որ օրին ինք չտայ նէ, էֆէնատի պէս տղայ ունի հարկաւ ան կուտայ, եւ հանեցի իծծուն ոսկին ափը զրի :

— Զօգ չէյ, թօհափ, հարս ասանկ (ո) ով (դատ) ով ստորագրութիւն չէր դներ, ան (օ) ով, (իսէ) ով կը զրէր, աստեղը բան մը կայ ամա, չեմ հասկնար կոր :

— Բասծնիդ յնասկցայ, համթթա ան օրը Յակոր աղան ալ հոն էր տէ, զիտես ա' օլտուինձա ասանկ պանհըու ամոր խելքը կը հասնի, անանկ մի զրեր, ասանկ զրէ ըստու, ան ալ ասանկ զրեց :

— Նայինք, սա տունէն քանի մը թուղթեր ելաւ, պէտքի ծէպ թէֆթէրիին մէջը զրած է :

Քանի մը օր եւս անցաւ, Մարկոս աղան նորէն գնաց Դէորգ էֆէնատիին, բայց ատահա թուղթերը չնայեցանք պատասխանը ընդունեց եւ գարձաւ աեղը :

Նորէն շաբաթ մը անցաւ եւ Մարկոս աղան տընկուեցաւ :

— Բարեւ, էֆէնատիս :

— Հա՛, Աստուծոյ բարին, աղէկ օր եկար, Մարկոս աղա :

Մարկոս ազային սիրաը թըփ թըփ նետել սկսաւ :

— Ան թուղթերը մենք բոլորը նայեցանք, ատանկ սան մը չկայ եղեր, սիալութիւն մը ըլլալու է :

— Ճանըմ, էֆէնատիս, ի՞նչ կ'ըսէք կոր :

— Ե՛յ քիչ մըն ալ ճգէ տէ գո՞րծ ունինք, ի՞նչ ունինք նէ ան նայինք, ըլլայ նէ սուտ չպիտի ըսմնք քեզի :

Մարկոս աղան հարկադրուեցաւ իր պարտականին միւս որդւոյն դիմել, ան ալ «ես ատանկ բանի չեմ խառնուիր, Գէորգ էֆէնատիին գնա՛» ըսաւ կամացուկ մը մէջէն ելաւ : Այնպէս ըրաւ նաեւ միւս տղան, օր կրտսերն էր :

Ի զուր Մարկոս աղան նոր զիմումներ ըրաւ, ոչինչ, պատասխաններն անդրդուելի էին :

* * *

Այն ատեն Մարկոս աղա նոր միջոց մը խորհեցաւ եւ Դէորգ էֆէնատիին մէկ մտերիմ բարեկամին դիմեց եւ իր զիտուն եկածն յայտնելով զարման մը ինդրեց :

— Հա՛, Մարկոս աղա, ես ալ քեզ տեսնել կ'ուզէի, քեզի բան մը պիտի ըսեմ ամա չէ չպիտի ըսես :

— Խաթրէդ չեմ անցնիրը զիտես, ըսելիքդ ի՞նչ է, հարկաւ ճարը կը գտնենք (շատը իր գործին խաթերն համար է) :

— Սա վերջի տուած ապրանքէդ քանի մը փարա մեղի իքրամ պիտի ընես :

— Ճանըմ արդէն ամենէն վար գնով տուած եմ ամա նորէն խաթրէդ չեմ անցնիր, Զ փարա պակասէն կ'անցնիմ :

— Զէ, հինգ փարան ալ քիչ է, նէ իսէ հինգ փարա թող ըլլայ :

— Ե՛, անանկ թո՛ղ ըլլայ :

— Հիմայ գուն ի՞նչ կ'ըսէիր կոր նայինք, հա՛, սա Գէորգ էֆէնատիին գործը, Ե՛յ ճանըմ, անանկ մարդուն հետ ալ ինալ, ելնել կ'ըլլայ մի եա՛, իշաէ բանի մը կապելու է երթայ :

— Յոյս հրամանոցդ վրայ է :

— Անանկ է նէ Ռուբէն աղային ալ ըսէ, ան ալ աղէկ կը տեսնուի Գէորգ էֆէնատիին հետ, երկուքս մէկ գործը անուշի կը կապենք դուն ալ չէ չես ըսեր, կը լմնայ կ'երթայ :

— Ալ դուք զիտէք ամա, ինծի ալ մեղք է :

Այս կերպով Մարկոս աղային բարեկամը 5—6 ոսկի շահ մը ըրած եղաւ իր վերջին առած ապրանաց վրայ, եւ Ռութէն աղան ալ Մարկոս աղային առաջարկն իմանալուն իր մէկ հին պարտքը զեղչեց եւ քանի մը ոսկի ալ ինքը շահեցաւ, միշտ ի վեսա Մարկոս աղայի, որ պարտաւորեցաւ ձամնը չհանել, քանի որ իր գործը պիտի լմեցնէին :

Ռութէն եւ Մաթոս աղայք՝ երկու իրաւարարները միանալով Գէորգ էֆէնտիխն գացին եւ գործը 20 ոսկիի կապելով լմեցուցին Մարկոս աղային ձեռքը գտնուած մուրհակն ալ անոր յանձնեցին եւ գործը ողջ բռնելու համար իրմէ թուղթ մ'ալ առին, որ այսպէս գրուած էր.

«Հօրս՝ Արքանորմ աղային 50 ոսկինոց մէկ մուրհակն փոխարէն, զոր ներկայիս հետ փոխանակած եմ, թուականէս 31 օր յեսոյ Մարկոս աղային 20 ոսկի պիտի վճարեմ : »

Հէքեաթը հոս կը լոէ, թէ Գէորգ էֆէնտի 31 օրէն վճարեց իր պարտքը : Սակայն սա ճիշդ է որ Մարկոս աղա երդում ըրաւ անգամ մ'ալ իրաւարի գործ չը յանձնել :

Արգեօք նմանօրինակ պարագայի մը մէջ իր երդում պահեց :

ԳԻՍԱՏՈՈ

ԾԻՐԱՆԱՇԱՐԺ ՎՐԷԺԽՆԴՐՈՒԹԻՒՆ ՄԸ

Երկու վարպետորդի քսակահատք, փոթորկալից եւ անձրեւոտ կիւրակէ օր մը, քաջ գիտնալով որ անանկ օզին քսակ կամ ժամացոյցներ թոցնելու բազմութիւն չպիտի գտնին փողոցներու եւ կամ զբոսավայրերու մէջ, նոյն օրն ալ՝ զբոսարան մը մտած ժամանակնին թղթախալով անցնելու կ'որոշին . բայց որովհետեւ օրերնին պարապն անցուցած չըլլալու համար անպատճառ բան մը ընելու էին . պայման կը զնմն որ թղթախալին մէջ յաղթեալը ճաշարան մը տանի յաղթողն, որ ուտելիք ու խմելիքներուն փոխարէն ճաշարանապետին ստակ մը չը վճարելու համար վարպետութիւն մը պարտի հնարել, իսկ եթէ չյաջողի իւր նոյն վարպետութեանը մէջ, ճաշարանին ծախուց կրկնապատիկը պիտի վճարէ ընկերոջը :

— Ես կ'առաջարկեմ որ «կ'ըսէ իրենցմէ մին . Անաթօլ կալիմարին ճաշարանը երթանք . վասն զի մարդը, անցեալները իր ճաշարանէն մեկնելու վրայ եղող պարոնի մը քսակը թոցնելու արգելք եղաւ, որով ընկերութեան վեսաց, գոնէ ասովկ փոքրիկ վրէժ մը առած կ'ըլլանք այն ուրիշին գործին խառնուող հետաքրքիր կծծիին :

— Շատ աղէկ, անանկ կընենք :

Այս որոշումէն ետքը զբոսարան մը կը մոնենք եւ դէմտա դէմ նստած կսկսին խաղալ, բաւական մտազբազ վիճակի մէջ, վասն զի իւրաքանչիւրը թղթախալին մէջ յաղթուելու համար պէտք եղած հաջիւը մտքով ըրած ատեն . Թերեւոս պիտի յաղթուիմ » ըսկելով՝ ճաշարանէն

անկուտիարար կը ծկելու վարպետութիւնն ալ պարտաւոր էր մտածէլ : Զերկարենք, կէս ժամէն թղթախալը լմնցած . եւ յաղթեալը իւր ընկերոջը հետ կիրակնօրենայ զգեստնին հագնելէն հաքը վերոյիշեալ Անաթօլ Կալիմարի ճաշարանին վերնայարկը ելած՝ սեղանի մը առջեւ նստած էին : Տեղատարափ անձնեւին պատճառաւ ճաշարանին մէջ յաճախորդ չգանուելուն ու կառաօնները այս երկու մաքուր հագուած պարոնները տեսնելուն պէս՝ իրար անցած ինչ ընելիքնին չեն գիտնար :

Խորտիկները կը յաջորդեն միմեանց, շամբանեայի եւ պօրտօյի զինիի շիշեր հետզհետէ կը պարպուին, վերջապէս ամենապատւական ճաշ մը կ'ընեն :

Երբ կառսօնը յաղթեալ քսակահատին հրամանաւը կերակրոյ հաշիւը բերել կ'երթայ, յաղթողը կը հարցնէ ընկերոջը :

— Ե՛ս ուրեմն, Բերինս, ահաւասիկ լաւ մը կերանք խմեցինք, այժմ, սա առ նուազն 50 ֆրանք արժող ճաշին փոխարէնը, ըստ պայմանի, ի՞նչ վարպետութեամբ պիտի վճարես :

— Կառսօնին ներկայութեանը, քու հետդ, և ես պիտի վճարեմ, գուն չպիտի վճարես ի պիտիկ բանակուի մը, մեր ասկէց մեկնելուն ճամբայ պիտի տայ, եւ միանդամայն, ճաշարանապետին չնորհակալութեանցն ալ պիտի արժանանք :

— Շատ աղէկ :

Հազիւ թէ այս խօսքերը փոխանակեր էին ահա կառսօնը պարտացուցակն ի ձեռին սրահը մտաւ, եւ զայն յաղթեալին յանձնելէ ետքը՝ բարեւ բռնած գուանը քով կանգնեցաւ :

Մինչեւո յաղթեալը ցուցակը աչքէ անցունելէ եւ ընկերոջը հետ ակնարկ մը փոխանակելէ ետքը ձեռքը դէպի ի զրպանը կը տանէր, ահա յաղթողը իրար անցած գուեց :

— Ներեցէք սիրելի բարեկամս, ես պիտի վճարեմ :

— Անկարելի բան է ես պիտի վճարեմ :

— Բայց չըլլար :

— Ինչու չպիտի ըլլայ, ես պիտի վճարեմ :

— Ի սէր բարեկամութեան զիս մի կոտրեր :

— Զաւակացգ սիրուն, ինծի թո՛ղ :

— Ամենեւի՞ն, դուսիս կտրես նէ չըլլար :

— Կառսօն, բարեկամիս ստակը չպիտի ընդունիս :

— Կառսօն, քեզի մէկ ֆրանք նուէր պիտի տամ, եթէ իմ տալիքս չի մերփս :

— Մէկին անդ երկու ֆրանք պիտի նուիրեմ :

— Ահ, պարոնայք, տալիք տեղ է, երկուք ալ տուէք որ հաւասար ըլլայ, ըստ կառսօնը, նուէրին ճամնէն չափազանց ուրախացած :

— Զըլլար, մի միայն ես պիտի վճարեմ :

— Ես ալ կը պնդեմ թէ դուն չպիտի վճարես :

— Բայց կարծեմ մինչեւ իրիկուն չպիտի կարենաք համաձայնիլ, ըստ կառսօնը :

— Ճշմարիտ է, կառսօնը իրաւունք ունի :

— Ուրեմն, կեցիր ասոր մէկ ճարը գտնանք, դուն յաղթեալը յանձնարծ նոր խորհուրդ մը յղացածի պէս կառսօնին աչքերը կը կապենք, եւ մէկ մէկ անկիւն կը

կենանք, մեր մէջէն ով որ բռնուի՝ նա պիտի հասուցանէ պարտքերնիս հանգերձ կառսօնին երկու ֆրանք նուէրովը կ'ընդունի՞ս, կառսօն։

Կառսօնը երկու ֆրանքը չկորսնցնելու համար կը հաւանի, որովհետեւ տակաւին կը զանուին աշխարհիս վրայ շատ հաւանակ (զիւրահաւան) մարդիկ, հետեւաբար թոյլ կուտայ որ անձեռնոցով մը իր աչքերը կապեն։

Թողունք որ ապուշ կառսօնը այս երկուքէն մէկը բռնելու համար սենեակին մէջ պատէ պատ զարնուի, սեղանին վրայի շիշերը վար ճգէ, աթոռները տապալէ, հետեւինք երկու վարպետորդիներուն։ Ասնք կամացուկ մը, ոտքի մատերնուն վրայ կոխելով՝ սրահին արդէն կիսաբաց դռնէն դուրս կ'ելնեն եւ անխօսուկ մը սանդուղներէն իջնելով, անխոռով կերպիւ ճաշարանէն կը մեկնին, այս միջոցին ճաշարանապեաը վստահ լինելով թէ կառսօնը անոնց պարտքը գանձած է, ամենայն ակնածանօք զանոնք կը բարեւէ, « Շնորհակալ ենք պարոնայք, չեն կենաք, դարձեալ հաճեցէք զմեզ ձեր փափաքելի ներկայութեամբը պատուել, » ըսիլով մինչեւ դուռը անոնց կ'ընկերանայ։

Քսակահատներուն մեկնելէն ետքը 10 վայրկեան անցած է արդէն եւ կառսօնը տակաւին վար չիջնար։

— Ի՞նչ կ'ընէ այդ անպիտանը վերը կ'ըսէ ճաշարանապեաը. աթոռներու հետզհետէ տապալելու ճայնէն զարմանահար եւ փութով վեր կ'երթայ։

Կառսօնը որ տակաւին յաճախորդները փնտոելու ետեւէ էր, սենեակին մէջ տիրոջ ոտնաձայնը լսելով, դէպի ի այն կը դիմէ եւ նորա օձիքէն բոնելով կը գոչէ։

— Հա՞ . . . բոնեցի։

— Թշուառակա՞ն, կէս ժամէ ի վեր հոս ի՞նչ կ'ընես, կը պոայ ճաշարանապեաը։

Կառսօնը ահարեկեալ աչքին կապը վար կը քաշէ եւ. — Ա՞հ . . . դո՞ւ ես եղեր, վասր . . . պե . . . ու։

— Հրամիմեր ես, ես հիմ. հոս ի՞նչ կ'ընէիր։

— Յաճախորդները կը փնտոէի։

— Աչքդ կապած, այնպէս չէ՞։

— Աչք կապուկ խաղանք մոր մէջէն բռնուողը պիտի վճարէ ճաշարանին պարտքը ըսին։

— Վա՞յ ապուշ, վա՞յ . . .

Զայս ըսած ժամանակ պանդոկապեաը գետինը ձըդուած թուղթ մը կը նչմարէ, աճապարանօք կ'առնէ դայն եւ հետեւեալը կը կարգայ։

« Պարոն Կալիմար, անցեալ օրուան պարոնի մը գրքանէն թոցուելիք քսակին արգելք ըլլանուգ փոխարէն, հաճեցէք ընդունիլ այս փոքրիկ կասակը։ »

Հարկ չէ ըսիլ թէ պանդոկապեալին բերանը բաց կը մնայ։

Իսկ կառսօնը հետաքրքրութեամբ կը հարցնէ։

— Վա՞րպետ, անցուշտ այդ երկտողէն ճանչցաք զիրենք։

— Ի՞նչ կայ ո՞ր . . .

— Հիմա ատոր տէրը բռնուած համարուելով նա պիտի վճարէ։

— Բնդհակառակը, անպիտան, ես պիտի վճարեմ։

— Դուք մի՛, եւ ի՞նչու համար։

— Որովհետեւ, ապուշ, ե՞ս բռնուեցայ։

ՆԿԱՐՆԵՐ

— Կարպիս պու կիրակի տէ սինին իլէ կէզմէյէ կիտէլիմ մի՞։

— Կիտէլիմ ֆագաթ հանկը թարափա։

— Գարթալա կիտէրիզ։

— Ատամ սէնտէ պըրադ Ալլահնը սէվէրսէն կայրուօրանըն տատը գալմատը։

— Պէօյիւք տէրէեէ կիտէրիզ։

— Օրասը էսկիսի կիպի աէլիլ տիր։

— Է՞ն իստէրսէն Ատալարա կիտէլիմ։

— Վա՞զ կէչ չու ատալարը, չայէտ հօլտա լոտոսաթութուրուրաք նէ՞ եաբալըմ։

— Ճանըմ կէզիլէճէք եէրին, զըթլըղընա կէլմէտիք ա՛, Ալզգթէֆանօզա կիտէրիզ։

— Աման օրասըտա վանք կիպի պիր եէր, ավճըտան պաշիա քիմսէ եօդ, տաղըն պաշընտա նէ՞ զէվք իտէպիլիրիզ։

— Մաքրի քէօյիւնէ լաֆըն եօդ ա՛։

— Պէ գարտաշ, պըրաք չու քէօյիւ, ադշամա զըտար կիւնէշաէն խալի օլտուղու եօդ քի նասը՛ կէզէպիլիրիզ օրատա։

— Ա՛ֆ էսէրսին միւսիւ, պէն սանա պիր չէյ սէօյլէյիմ մի. շու քէօյլէրէ մահանա պուլածաղընա, ճէպիմ զայըք ալը քէօյլէրին սէրթ հավասընա տայանմազ տէսէն՝ օլմազ մը։

• • *

— Հաճի աղա, նէրէյէ պէօյլէ։

— Էֆէնտիմ, Սարըետարտայըլ տա սօն վարօրուգալրմայը տէյօրուում։

— Եա սէն պու սէնէ քէօյէ չըգմայաճաղըմ տէյօրը ըտըն նէ։

— Ախ, նէ եախարսըն գարտաշ, ճէքիմ պիզիմքինէ տէնիզ պանեօսը թէրթիպ էթտի, խթէր խթէմէզ կիթտիք։

— Պարէ պիր Փայտա կէօրտի՞ւ մի։

— Շիմտիքի հալ պիր Փարդ եօդ։

— Զարար եօդ, օ քի ճէքիմ Փայտա տըր տէմիշ, կիրմէլի։

— Իշտէ օ տա ճէր կիւն կիրիյօր։

— Սէն աէ կիրիյօրմըսըն։

— Եօդ, պէն շիմտիլիք եավաշ եավաշ, ոլողազըմա զատար պօրճա կիրիյօրուում։

• • *

— Սարը եարտա նէ վար նէ եօդ մատմազէլ։

— Նէ օլուն իշտէ չէօյլէ պէօյլէ։

— Սուլարա կիտիյօրսունուզ։

— Պազը պազը։

— Հիւնքեա՞ր սույունա կիտիյօրսունուզ, եօգսամը ճըրճըրա։

— Նասըլ տէյիմ, ճէքր մամամ աապամըն սույունա կիտէրսէ. հանկը սույա իստէրսէք կէօթիւրիւր։

ՀԱԶՈՒԱԳԻՒՏ Ե'Ն

Շոգենաւ մ'որ իրմէ զոհ յաճախորդներ ունենայ :
Ազգային դպրոց մ'որ բարեկարգ վիճակ ունենայ :
Թաղ մ'որ թաղականի խնդրէ ազատ ըլլայ :
Մարդ մ'որ իր հակառակորդին մէկ աղէկութիւնը
խոստվանի :
Սիրտ մ'որ փառասիրութիւն չունենայ :
Մուրացկան մ'որ հացին ստակը ճարելով գոհանայ :
Բժիշկ մ'որ մէկ անգամ միայն զալով հիւանդ մը
բժշկած ըլլայ (եթէ երբէք մէկ քանի անգամէն բժշկած է):
Մարդ մ'որ իր ներկայէն գոհ ըլլայ :
Կին մ'որ իր ճիշդ տարիիք խոստվանի :
Օրիորդ մ'որ կարճ օրը հազար անգամ հայելին չը
նայի :
Յիմար մ'որ ուրիշին իրատ տալէ ետ կենայ :
Գինով մ'որ իր գինով ըլլալը խոստվանի :
Սիրահար մ'որ իր սիրուհին վայրկեան մը մունայ :
Նպարավաճառ մ'որ պակաս չտայ :
Կին մ'որ պարզութեան մէջ ինքզինքը գեղեցիկ դանէ :
Մարդ մ'որ ուրիշին աղէկ խրամներ չկրնայ տալ :
Օրիորդ մ'որ իր լուսանկարին վրայ պակասութիւն
մը չդանէ :
Օր մը՝ որ անգործ մարդոց համար կիրակի չըլլայ :
Մարդ մը որ դատ ունենալէ յետոյ փաստաբան չըլ-
լայ :
Շրջազգեստ մ'որ շինուելէ շաբաթ մ' ետքը դեռ
մօտայ ըլլայ :
Կին մ'որ կարենայ գէթ ժամ մը համր ձեւանալ :
Անհամբեր մարդ մ'որ կարենայ ժամ մը խուլ ձե-
ւանալ :
Կին մ'որ մօտայի խօսքը լմնցնելէն անմիջապէս յե-
տոյ բանրասանքի չսկսի :
Նենգամիտ մ'որ կարենայ գիշեր մը հանգիստ քնա-
նալ :
Կին մ'որ իր ամուսինը մօտայէն աւելի սիրէ :

թ. 8.

ԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

Գարակէօգեանի կտակին խնդիրը գարձեալ վերջնա-
կան լուծում մը չստացաւ այս շաբթուան իսաոն ժողո-
վոյն մէջ :

— Եերայի Հ. — Հոյոց Ս. Լուսաւորիչ վարժա-
րանին մրցանակաբաշխութեան հանդէսը կիր . մեծ շքով
տեղի ունեցաւ : Ալիանս ֆրանսէզի կողմէ մրցանակի ար-
ժանացաւ . Պարոն Եղուարդ Սագայեան (որդի թերթիս
արտօնատիրով) :

— Պետրոս էֆ. Մարկոսեան՝ ջահավաճառ , 30 ոսկի
արժողութեամբ մնձ ջահ մը (հափիսէ) նուիրած է Ղա-
լաթիոյ Եկեղեցւոյն , արդէն գոյութիւն ունեցող ջահերը
նորոգելով ու մաքրելով հանդերձ , որք 20 ոսկի պիտի
արժէին , եթէ այսպիսի բարեսիրտ անձ մը ձրի չկատա-
րէր :

ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՐԵՐ

ՍՊԱՆԻՈՅ ԵՒ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՊԱՏԵՐԱԶՄԸ

Սանդիակոյի նաւամարտին , յորում Սպանիական
նաւատորմիզը բնաջինջ եղաւ , կատարեալ մանրամասնու-
թիւններ հասած են : Ծովակալ Սերվերա հրաման ստա-
ցած ըլլալով որ Սանդիակոյէ մեկնի եւ Հավանա երթայ
իր տորմիզով , չոգեսկինդ գուրս ելաւ ծովախորշէն , երբ
Ամերիկեան տորմիզը չէր սպասեր այսպիսի անակնկալի
մը , նոյն իսկ Ծովակալ Սէմբազն չկրցաւ նաւատորմին
ներկայ գանուիլ , իր նաւով պատուի ելած ըլլալուն : Երբ
Սպանիական տորմիզը բաւական հեռացաւ ծովախորշին
բերնէն եւ ծովեցերքի ամրոցներուն ընձեռած պաշտպա-
նութենէն , Ամերիկեան մեծ զրահաւորք զայն պաշտե-
ցին , առանց թնդանօթաձգութեան , մինչդեռ Սպանիա-
կանք կրակ ընելով հանդերձ հեռանալ կը նկրտէին : Յան-
կարծ Ամերիկեան տորմիզն սկսաւ ամէն կողմէն սաստիկ
կրակ ընել . քիչ ատենէն Սպանիական Օքուէնո եւ Վիս-
քայա զրահաւորք բանկեցան եւ ընկղմելու մօտ զացին
ցամաքին մօտ խրեցան : Երկու թորփիլահալածք եւս ի-
րենց թորփիլներն ի գուր արձակելէ յետոյ զարձեալ ծո-
վախորչը գառնալ փորձեցին , բայց մուտքը փակուած
գտան իրենց առջեւ . Ամերիկեան փոքր թնդանօթակրի
մը կողմէ որ սոսկալի կրակ կը տեղար իրենց վրայ եւ
իրենց կարգին բռնկելով մեծ նաւերուն քով զացին խրե-
ցան : Մինչեւ կէս օր բոլոր Սպանիական նաւերը նոյն
բաղն ունեցան բացի ամենէն սրբնիթաց Քրիսթօպալ
Քոլոն նաւէն որ երկու ժամ եւս զիմանալէ վերջ , ցա-
մաք զարկաւ եւ ամերիկեան նաւազքը բոցերէն ու ծովէն
ազանեցին 1500 Սպանիական նաւազ ու սպայ , ընդ որս
եւ Ծովակալ Սերվերա , որք Ամերիկա տարուեցան :

Նոյն օր Ամերիկեան ցամաքային զօրքը գրաւեց
Սանդիակոյի շրջակայ - բլուրները եւ թնդանօթներ զե-
տեղերին անոնց վրայ , սակայն չկրցան գրաւել ծովա-
խորշին մուտքը պաշտպանող ամրոցներն : Ամերիկայէն
օդնութիւն ալ հասած ըլլալով . Զօր . Նաֆթըր իր պա-
շտաման գիծը տարածեց եւ ԲՀ . օր սկսաւ քաղաքը սաս-
տիկ ուրբակոծել . օգնական զօրքը տանող Զօր . Մալս
կը վարէ այժմ գործողութիւնները . Այս ԲՀ . օր Ամերիկ-
եան մարտանաւք եւս սկսան սմբակոծել քաղաքը . վա-
ռողով ու ուղմամթերքով լի եկեղեցւոյ մը վրայ ոռումք
միյնալով՝ անոելի պայմանում մը աեղի ունեցաւ :

Հաշտութեան խօսքեր եւս քան զեւս կը կրկնուին .
Սակասթայի գահիմճն հրաժարեցաւ . կը կարծուի թէ Զօր .
Մարթինեզ Քամբոս պիտի կողմէ նոր նախարարութիւնը :

— Նիւ Եորքէ Յուլիս 14 թուականաւ հեռագիր մը
կը ծանուցանէ թէ Սանթիակօ անձնատուր եղած է :
Ապստամբք եւ ամերիկեան զինուորք գրաւած են քա-
ղաքը : Սպանիական պահապան զօրքն իր հայրենիքը
պիտի դառնայ :

— Ուօթուընի Տորմիզը ճամբայ ելաւ դէպ Սպանիա :

ԿՈՐՈՒՍԵԱԼ ԿՏԱԿՅ

ՀԱՏՈՐ ԵԲԿՐՈՐԴ

ԳԼՈՒԽ Գ.

ՄԵԿՆՈՒՄՆ

Երբ Պիւլպիւլ նաւուղիղ Սավայէ Նիքօլիկ նկատմամբ մեզ արդէն ծանօթ հրահանջը տալէ յետոյ, Պետիկի վերադարձաւ, ամբողջովին պատմեց անոր թէ ինչ արդիւնք ունեցած էր դիմումը եւ Պետօ եւ Գուլա չափազանց ուրախուցան իրհնց ունեցած այս յաջողութեան համար :

— Ա՞ն, այսօր ամենեւին աշխատութեան փափաք չունիմ, ի՞նչ պիտի ընէք այսօր; տղա՛ք, հարցուց Պետօ իր երկու ընկերներուն :

— Իրաւ որ չգիտենք, ձկնորսութիւնն այսօր իր համեն ու հոտը կորուսած է, գեռ ժամանակը ուշ չէ, հարկաւ մեզ ալ գործ մը կ'ելլայ, պատասխանեց Պիւլպիւլ :

— Մէկ մէկ քառդ տամ ձեզի, ասանկ նեղ օրերու պէտք կ'ըլլայ, բարեկամներս, առէ՛ք :

— Իրաւ որ, Պետիկ, աս արժեց, կիցցե՛ս, այսօրուան վրայ յիրաւի վասահութիւն չունէի թէ պարարտ կ'ըլլայ, գոչեց Պիւլպիւլ :

— Դուլա՛, եթէ կուզես տուփս ա՛ռ եւ ներկարարութիւն ըրէ այսօրուան համար ինչպէս ըսի, աշխատելու փափաք չունիմ :

— Լա՛ւ, ես ալ այսօր հրապարակն որ վաճառատուններն աշքէ անցնել կ'ուզէի, քանի մը դժուամեներ կատարելու համար, այս կերպով տևելի շատ տեղ կը մըսունեմ կ'ենեմ: Բայց, դուք ի՞նչ պիտի ընէք, ո՞ր անկը պիտի մտնէք, հարցուց Պուլա:

— Հարկաւ մենք ալ բան մը կ'ընենք, պատասխանեց Պետօ մտածկու երեւոյթով մը :

— Հա՛, տեսէք՝ նախապէս ըսեմ, երբ առանց իր ընկերակցութեանս մեր բռնած ձուկերովն օղի խմէք, փուշերը կոկորդնիդ կը մտնեն :

— Ապահով ըլլալու համար, որ այգպէս բան մը չպիտի ընենք կրուս հիմակուընէ ձուկերդ առնել :

— Տէ՛, երեսդ մի թթուեցներ, Պետօ բարեկամս, նեղանալու հարկ չկայ, կատակ է ըսած :

— Իմս ալ իրաւացի էր ճշմարիտ կ'ըսեմ, ձուկերը ա՛ռ, կողովներն ալ միասին ա՛ռ որ կամուրջն տակ պահես, որովհետեւ մեզի աւելորդ բեռեր են :

— Դուք ո՞ւր կ'երթաք որ աւելորդ բեռեր պիտի ըլլան :

— Ինձ նայէ՛, Պուլա, ըսաւ Պետօ իր խոռքերուն մասնաւոր չեշտ մը զնելով եւ Պուլայի պատառատուն բաճկոնին օծիքէն բռնելով, մինք, Պիւլպիւլին հետ պաշտպանեալս ապահովելու պիտի երթանք :

— Միթէ տակաւին ապահով վիճակի մը մէջ չէ՞ մտած, հարցուց Պուլա:

— Վայրկենաբար կամ ժամանակի մը համար զինքն Տիմիթրօյի փնտութիւնը ազատել օդուտ չունի, պէտք է անոր փրկութիւնը մշտատեւ կերպով ապահովել, ուստի անոր համար թերեւս քանի մ'օր մենք պիտի անյատանանք, այդ միջոցին մէջ դուն աչքդ չորս բաց եւ ականջներդ սրէ, Տիմիթրօն լրտեսէ, թերեւս մեր փոքրիկ նորեկին համար բան մը իմանաս, վերջը մեզ կը հաղորդես:

— Եա՛տ ազէկ, ընկեր, բայց շատ չուշանաք՝ կը նայ ըլլալ որ ձանձրանամ:

— Ո՛չ, չենք ուշանար, բայց երբեմն Տիմիթրօյին ալ նայէ, մե՛զ է, տղան, թերեւս իմ հոս չեղած աւանսու բանի մը պէտք ունենայ:

— Հոգ մի՛ ըներ, կը նայիմ իրեն եւ քու կողմէդ բոլոր մեր ընկերներուն վիճակին վրայ կը հսկեմ որ քեզ արտանի տեղակալ մ'ըլլամ:

— Լա՛ւ, այդ մտան ապահով եմ, ըսաւ Պետօ, առայժմ մնաս բարով, Պուլա՛:

— Մնաս բարով, Պուլա՛, կրկնեց Պիւլպիւլ :

— Երթա՛ք բարով, նայեցէք որ սատանան չարզողց ըլնէք, ըսաւ Պուլա՛ բարձրաքրքիջ ինդալով եւ ներկին տուփը կունակը զարկած դէպ ի Ղալաթիոյ կողմը սուրալով :

Իսկ Պետօ եւ Պիւլպիւլ կամաց կամաց դէպ ի Քիրէճ Քարու յառաջանալով Միթէ Ֆրանսէզի ցամաքի կողմի զրան դէմը գտնուած խոշոր զինետունը մտան :

Պետօ՛ ճամբան ինչպէս նաեւ գինետունէն ներս մըտած միջոցին իւր ճաածութեան մէջ թաղուած էր, աչերը սեւեռուն եւ յօնքերը պոստած էին: Ըսուեցաւ արդէն թէ՛ Պետօ իր ընկերներէն եւ առ հասարակ փողոցի արտօյններէն աշնաւոր յարգանք մը կը վայելէր, ուստի Պիւլպիւլ եւս իր շկերոջ այս խոնուն վիճակը նկը, որդէր, եւ առանց ո՞ր եւ զիտողութեան կամ խօսքի լորկ իրեն կը հետեւէր :

Երբ գինետան նեղ ու երկար անցքէն ներս մտան, Պետօ յանկարծ իր մոայլ կերպարանքը փոխելով, պարագային յարմար ուրախ զուարթ կերպարանք մը զգեցաւ: Անցքէն յառաջանալով գինետունէն ներս մտան,

— Է՛յ, վարպետ Պուլա՛, սա Եւրոպայէն եկած զուտ տեղական քօնեաքը ի՞նչպէս է, կասկածեցայ թէ մի զուցէ հիւանդ ըլլայ, եւ եկայ որպիսութիւնը հարցնել: Վարպետ Պուլա՛ կոչուող անձը որ յիսունեւէինդ կամ վաթսուն տարեկան կայտառ, ալեներ եւ կարմրայտ մէկն էր, սեղանի մը առջեւ նստած եւ սեղանին վրայ զուուծ վարունգները մանրիկ մանրիկ կը չարդէր: Իրեն ուղղուած վերոյիշեալ խօսքերը լսելով, զլուխը վեր առաւ եւ պատասխանեց :

— Օհօ՛, Բեթրօ, դո՞ւն ես, այդ ի՞նչ է, ցորեկ առեն ըմազեւաց որպիսութիւնը չէիր հարցներ զու:

Տարունակելի

ՀՐԱՄԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԵԱՆ ԳՐԱՄ
ՍՈԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԹԻՒ 14, Կ. ՊԵՂԻ

Ե. ՏԵՄԻՐՃԻ ՊԱՇԵԱՆ

ԲԱՌԱՐԱՆ

ՖՐԱՆՍԵՐԵՆ - ՀԱՅԵՐԵՆ

Դիմ 22 դր.

Սոյն Ֆրանսահայ բառարանը յօրինուած հետեւողութեամբ կրտոէի տիեզերական բառագրքին, կը պարունակէ Ֆրանսաերէն լեզուին գրեթէ սոլոր բառերն իրենց բոլոր առումներով, որպէս եւ ամենէն գործածական ոճերն։ Տէմիրճիպաշեան էֆէնտի բառացինութեան մասին իւր ունեցած մասնաւոր յարմարութեամբն որով բազմաթիւ բառերով ճոխացուցած է հայ լեզուն, գտած է լեզուին պակած գրական, գեղեցկագիտական, իմաստափրական, գիտական եւ արհեստական բառերուն հայերէններն, այսպէս որ կատարեալ բառագիրք մը կրնայ համարուի Բառարանս ունեցած այս երրեակ առաւելութեամբք, այսինքն առաւելութիւն Ֆրանսաերէն բառից, առաւելութիւն նոր առաջանց, առաւելութիւն 15—20,000 նորակերտ հայերէն բառից։

Սյա բոլոր առաւելութեամբք Ֆրանսահայ Բառարանս. որ կը պարունակէ-իր 1000 երես, կազմեալ կը ծախուի անօրինակ գնուվ։

ՀԱՅԱ - ՀԱՅԱ - ՍԻՑԻԱՆ - Ա. ՊՈՒՐ

ՄԵԾ ՎԱԶԱՋԱԾՈՒԻՆ ԹԵՅԻ

ԵԱՎՐՈՒԵԱՆ ԵՒ ԽՍ.ԳՈՒԵԱՆ

Ճեղալ պէյ խանի դրան կից թիւ 10

Ամենէն ընդարձակ թէյի վաճառատունն ի Կ.

Պոլիս, որ ճիւղեր ունի Օսմ.

Տէրութեան ամէն կողմերը:

Գաւառաց ամլապրանքները

փութով եւ խնամով կը դոր-

ծադրուին։ Զինական, Հնդիկ,

Ճավայի եւ Սէյլանի ընտրե-

լագոյն թէյք, ուղղակի բեր-

ուած հոս։ Թէյի նոր հունձքն

սկսած է գալ։ Զգուշացեք

սոյն վաճառանիշն կեղծե-

րէն։



Փնտուել ԵԱՎՐՈՒԵԱՆ ԵՒ ԽՍ.ԳՈՒԵԱՆ ստո-
րագրութիւնը։

ԵՐԻԹԱՆ
(Պատճեան, աշխատա)
ԱՇՔԱՐՀԻՄ ԵՒ ՀՅԱՆ
Կինոց Ապահովագրական բնկերութիւն
Երաշխառութամ դրամագուման բնկերութիւն
1 Միլիոն 227 Մերժ Ֆրանք
Ներկայացնութիւն և Պայմանագիր Ա. ՊՈՒՐ
Պ. Ա. ՊՈՒՐ

ՆՈՐ ԱՅԲՔԵՆԱՐԱՆ ՊՈ.ՏԿԵՐԱԶՈՐԴ . —

Իզմիրի Մամուրեան տպարանէն հրատարակուած այլի Քերականը մերուով պատրաստուած գործ մը է, եւ լաւագոյնը նմանօրինակ հրատարակութեանց մէջ։

Գին 20 փարա:

ԾԵԾՈՒԱԾ ԶՈՒՏ ԽԱՀՈՒԵ

ԹԻԹԵՂԵԱՅ ՏՈՒՓԵՐՈՒ ՄԷԶ

Ի ՀԱՅ. Ա. Յակովայ Ա. ՊՈՒՐ

Մէկ օխայի 12 դահինան

Հօն օխայի վերածելով այսուհետեւ ամէն տուփ 50 կամ 100 տիրէս զու խանուէ պիտի պարունակէ։

2. Խահուէին գինը, որոյ գլուն ասկէ առաջ 14 դր.ի էր, այժմ մինչեւ ցնոր սնուշնութիւն, օխան պիտի ծախուի 12 զրուշի, որով 50 տիրէմնոց տուփը պիտի ծախուի 1½ զրուշի, 100 տիրէմնոց տուփը պիտի ծախուի 3 զրուշի։

3. Երկու տեսակ գոյնով խահուէ պատրաստուցեաւ ըստ հաճոյս սպառողաց, մին բաց գոյն, միւսը՝ թուխ գոյն։

Անկելանոցին խահուէն կը գտնուի ամէն ծիալշաճառներու եւ մանրավաճառներու քով, ուաւական է որ այդ անունով վնասուի վաճառողներէն։

Խահուէպանք, որ է Ղալաթիա Զինծիլի խամի կից, եւնից ճամփի ճամփէսի, թիւ 70։

Արտօնաւու Ա. ՊՈՒՐԵԱՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ Վ. ՄԻՆԱՍԵԱՆ
(Նախակին ՊԱԿՏՈՒՄԱՆ Ցպարան)
Ա. ՊՈՒՐ, Ալեքսանդր Համամ 14.







